

ԿԵՆՈԱԳՐԱԿԱՆՔ

1908/

ՆՇԱՆԱԿՈՐ ՀԱՆԳՈՒՑԵԱԼՔ

ՄՈՒՐԱՅԻՆ

1854-1908

Բագրիկ և Մերենցի քով ամփոփուեցաւ
Մուրացանի մարմինը. վիպագրութեան մէջ
իր վարպետներուն հետեղը՝ գերեզմանի



մէջ ալ անոնցմէ անբաժան եղաւ: Եթէ ստոյգ է որ իր վէափ ուսուցիչներուն չկըրցաւ հաւասարի արդինքով ու համբաւով, սակայն իր գրուածներով ատեն մը շատերը հետաքրքրեց ու օրորեց. Կ'արծէ որ վիպագրին գործերէն առաջ, կեանցին ակնարկ մը տանց:

Մնաւ Գրիգոր Տէր-Յովհաննիսեան՝ որ այսպէս կը կոչուէր զեռ Մուրացան ծածկանունը շատած՝ Շոշի քաղաքը՝ 1854ին, և իր ծննդավայրին մէջ նախնական ուսումները աւարտեց, այս էր իր գիտութեան պաշարը՝ զոր ուրիշներուն կը պար-

տէր, իսկ նա ինքնօգնութեամբ զարգացաւ երր երկու տարի Խորէն վ. Ատեփանէի դպրոցին մէջ ուսուցիչ կարգուեցաւ, և աւելին ալ, երբ չըաւորութենէն հարկադրուած հաշուակալի տետրը ձեռք առաւ Թիֆլիզի մէջ 1879ին և երեսուն տարիի չափ՝ մինչև գրեթէ կեանցին վերջը՝ այդ պաշտօնէն ապրելով, ազատ ժամերուն գրականութեամբ կը պարապէր: Նորութիւն չէ այս պարագայն մեր գրիշներուն համար, և կեանքերնին չեն ուզեր կապել

ուրիշի ընթերցասիրութեան քմահաճոյքին:

Մուրացան կանուխին գրիշը ձեռք առած է, իր առաջին գրութիւնները գրաբար ոստանաւորներ են, հրատարակուած Արարոտ և Արշակունյաց Արարատեան լրագիրներուն մէջ 1872ին: Իր քանի տարեկան հասակին, սկսած է թղթակցիլ Մեղադիք և Նոր-Դար լրագիրներուն, Փոքր ամսագրին, և վերջերս Արձագանքի և հուսկ Լուսայի մէջ զետեղած է իր վէափը, այս պատճառաւ ալ շատ ծանօթ չէ իր անունը, այդ գրուածները առանձին գրքերով լոյս տեսած չըլլալուն:

Ռուսահայ թերթերը մինչ կը գովեն լիուրացանի տաղանդը և զրութեան ոճը, սակայն զանց չեն ըներ պարսաւել իր ուղղ զութիւնը:

«Նա զրական խոշոր տաղանդի հետ, կը կարդանց Մեր Զայենի մէջ, ունէր և դիտողի լաւ ընդունակութիւններ, որոնց մով կարող էր մեր վիպասաններու մէջ ամենատաղանդաւոր վարքագրող վիպասանը ըլլալ, եթէ կարենար զուրս ելլալ իր ուղղութեան նեղ շրջանակէն»։ և ուրիշ տեղ, «լիուրացան օժտուած էր վիպասանի խոշոր ընդունակութիւններով, սակայն խիստ միակողմանի ուղղութեամբ»։ Թէ ինչ էր այդ ուղղութիւնը լաւ կը բացատրէ Լէօ իր թուսահայոց Գրահանուրեան մէջ, թէպէս քիչ մը խիստ գոյներով ներկայացնելով լիուրացանի զրուածները, ու նոյն իսկ զանց ընելով յիշել չեղինակին զլիաւոր զրուածները՝ թուզուի, Գնորդ Մարզպիտուեին, և խորդուաոր Միահնձուահին, առանց որոնց լիուրացան այսօր մուացութեան կրնար դատապարտուիլ։

Եթէ ազգային պահպանողական ոգին լիուրացանի զրուածներուն զրական արժէրը կը նսեմացնէ, սակայն «իր վէպերու լեզուն հայագիտութեան կողմէ բաւական ընտիր է մեր քանի մը զրողներու և վիպասաններու լիգուէն» կը գրէ Մշակ, որ նոյն իսկ լիուրացանի քանի մը պատմական վէպերու մէջ կ'ամորմի թափփի և Ներենցի զրուածներուն արծագանցը լսել։

Դժբաղդարար լիուրացան չկրցաւ իր այնքան վէպերով համակրանց և... զրամ վաստըկիլ, և երբ ընտանեկան զժուութիւնը և աշխատութեան յոզնութիւնները ծանրացան իր վլայ, ու լրուած ամէնքէ իր տխուր հիւանդութեան հետևանքը, հիւանդանոցի խուլ անկիւն մը կը զգուի, յիշել կու տայ մեզ ուրիշ խողալի զոհ մը Եղիա Ցէմիրճիպաշեանը։

Երկար պիտի ըլլալ լիուրացանի զրուածները մի առ մի յիշելն իսկ, նա շատ բան զրած է և ցաւալին այն է որ շատ ալ շտապով, այդ պատճառու ալ չէ կրցած

կոկել իր գրութիւնը և քանի մը բան ալ բոլորովին հում հում տպած է։ Ժամանակագրական կարգով առաջինը կը համարով Աղուանից վերջին կաթողիկոս Հասան - Զալաբեանի կենսագրութիւնը, որ 1880ին Փոքր ամսագրին մէջ տպաւած է, սոյն պատմութիւնը արդիւնը է 1877ին ըրած ճամբորգութեանը Հայաստանի հին վանցերուն և աւերակներուն մէջ։

Լիուրացան ինչպէս ճամբորգութեան այսպէս ալ միջավայրէն ազգուած է։ երիտասարդ Ղարաբաղցին թիֆլովին նման կեղրոնի մէջ ապկելով իր գրելիքը վէպերուն հանգոյցները կը գտնէր առօրին կեանցին մէջ, և բնական ուշիմութեամբը գիտէր օրինակել, վերածել, զունագեղել զանոնք։ Սակայն զեռ վիպագիր չեղած թատերագրի հոչակ հանեց իր մէկ խաղով, որ 1882ին ներկայացուեցաւ Աղամեանի ու տիկին Հրաչեայի նման համբաւաւոր գերասաններէ։ Մեզի անծանօթ է թէ ինչո՞ւ թուզանը այսքան յաջողութիւն և ընդունելութիւն գտնելէ վերջ միակ թատերախաղը եղած է լիուրացանին։ Նոյն պատմական տրաման երբ 1900ին թատրոն հանդիմն մէջ տպուեցաւ, թեր ու դէմ յօդուածներ երեցան լիուրճի՝ մէջ ու մատենախօսականներ Մշակի ու Նոր Դարի մէջ՝ անոր արժէրը զնահատելու դիտումով, անշուշտ լիուրացան այդ քննադատութիւնները չէր արհամարհած որ իր կեանցի վերջին օրերուն զրաղած էր, ինչպէս կ'ըսուի, թուզանի սրբագրութեամբ, որու մէջ երգերու կոտրները նա խնդրեր և եղանակել տուեր էր տաղանդաւոր երաժշտագէտ Հ. կոմիտաս վարդապետին։

Լիուրան հայ մելիքի մը աղջիկն է որ հայրենիքին փրկութեան համար կը հաւանի անձնատուր ըլլալ թաթար խանին՝ որ պաշարած էր իր հայրենի ամրոցը։ Աղբերգութեան այս լուծումը հաճելի

1. Մոսկվա, 1901 թ. 3. Առաջ դէմ անդ, թ. 7. Գննադ. Մրակ, 1901 թ. 20. Նոր Դար, 1901 թ. 70.

չեր կրնար ըլլաւ քննադատութեան, և իրացընէ սատ նոր Դարի մէկ յայտնութեան (1901 թ. 70) հեղինակին ձեռագիրը ուրիշ կերպով կը յանզի. Ծուուան այլազգիներուն բանակը երթալէն վերջ կը համոզէ թշնամիները հեռանալ այդ գաւառէն և միջոց տալով հայերուն բերդէն դուրս ելլելու և զօրք ժողվելու, ինքզինը ըստ կը թունաւորէ փրկելու համար իր կուսական պատիւը և շունչը կու տայ հօրը զրկին մէջ երբ նա յաղթական կը մտնէ թաթարաց բանակը:

«Այդ պիսիսի արդէն առաջին ներկայացումից յետոյ, կը պատմէ մեզի Մինաս Բերբերեան,՝ հասարակութեան մի շըջանի մէջ խօսակցութիւն է բացվում երիտասարդ հեղինակին արտասահման ուղարկել ուսումը շարունակելու համար։ Մի բանի հարուստ վաճառականներ խոստացան անգամ նորուն իրենց հաշուով ուղարկել, իրենց որդեգիր անել և այլն։ Բայց ինչպէս շատ անգամ, նոյնպէս և այս խոստումները մի միայն խոստումներ մնացին և շիրագործուեցան։ Զենք տարակուիր որ եթէ այդ տեսակ օգնութիւն մ'ըլլուէր ժամանակին որով կարենար Մուրացան իր ուղղութեան հորիզոնը ընդարձակել, այսօր մենք Ահարոնեանի նման զողարիկ, Բաֆֆիի չափ վառվուն վիպասանի մը հետ նշանաւոր թատերագիր մ'ալ պիտի փնտուէինք յանձին Մուրացանի, որ ընդհանրապէս թոյլ և ճապաղուն մ'ունի։

Մուրացան իրեն եղած այս զրկումը վէպի նիւթ ըրաւ, «Հասարակաց որդեգիրը» տիտղոսով մը զրուածքին, ուր կը հարուածէ հարուստ ու անտարբեր զասակարգը. այսպէս անձնական կամ առօրեայ հարցերը մէյ մէկ վէպի պատճառ դարձած են մեր հասպարակախօս վիպասանին՝ որ ըսած է. «Ես միշտ այն կարծիքէն եմ եղել, որ ժողովրդին կարելի է աւելի մեծ օգուտ բերել վիպական զրու-

ածքներով, բան թէ չոր ու ցամաց տուաջն ըրդողներով»։ Ու հաւատարիմ իր այս բնաբանին գրեց ու շատ վէպեր գրեց. այնպէս որ երբ այսօր զանոնց ցանկել լոկ Կ'ուուկենը կը զարմանանց իր գրչի ու լեզուի բեղմաւուրութեան վրայ։ Համառա կենսագրականիս ծրագրէն դուրս է անոնցմէ գէթ յաջողագոյններուն բռվանդակութիւնը համառատել ու զատաստան յայտնել, բանի որ արդէն բազմավէպ առիթն ունեցաւ մօտերս՝ իր զրցերէն ոմանց վրայ խօսելու։ Կը զննենց ստորեւ իր գրուածներուն ցանկը առնելով ջտարագի։ Կանիսաւ մէկ հրատարակութենէն, մազիթելով որ շուտով իրագործուի հանգուցեալ հեղինակի միակ փափացը՝ հատորներու մէջ ամփոփուած տեսնելու թերթերու և լազիրներու մէջ ցրուած գրութիւնները. Ե թագուի Հայոց կուլտուրական Միութեան գեղեցիկ ու ազնիւ որոշումը։ Շուշիի գաւառին հայ գիւղերէն մէկուն մէջ զրադարան մը բանալու իր անունով, յաւէքրացընելու համար Մուրացանի յիշատակը։

- Ա. Հա. Նոյի Ազաւար-Ալուաքեալը - Թորհրդաւոր Միանձնունի.
- Բ. Հա. Գէորգ Մարգաբետունի.
- Գ. Հա. Վահան Գողինացի-Անդրէս Երէց.
- Դ. Հա. Հայ բողոքականի ընտանիքը-Իմ կաթոլիկ հարսնացուն-Զըհան է.
- Ե. Հա. Հարուստութ գուարճանում է-Հասարակաց որդեգիր-Իմ կրանկութիւնը-Անպատանառ իշխանունի-Միթէ վայէլ է.
- Զ. Հա. Հանելուկը լուծուեցաւ-Հին ազգասիրի գաղտները-Պահների բողոք-Երէկ և այսօր-Տիկին Փիրաւեանի վիշտը-ինչու իմ ստորագրութիւնը չընդունեցին - Ցատուկ թղթակիցը-Խոչի վանքում-Երկուուց ողբաշարդը մտադիր, կինը կարգադիր - Ցպահանչ-Գիւղեան բոլքեր։ (ամբողջը մանր պատուածքների):
- Է. Հա. Լուսաւորութեան կետրոնը, Ա և Բ մասն.
- Ը. Հա. Լուսաւորութեան կետրոնը, Գ և Դ մասն.
- Թ. Հա. Թատրերգութիւններ, Զափածոյ բանաստեղծութիւններ (մեծաւ մասամբ անտիպ)։
- Ժ. Հա. Խմ տեսած աշխարհը (նոյնպէս անտիպ)։

Հ. Ք. ԶՐԱՔԵԱՆ

3. 1908 թ. 7. — 4. Այս տասը հատորներուն առաջնը միայն լոյս տեսած է 1904ին։

1. Հանդէս Գրակ. 1896 էլ 271։
2. 1908 էլ 510-2։